



## ՀԱՆԴԵՍ

40 ՓԱՐԱ

ԱՅՋԱՏԵԽՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՓԱՐԱ 40

ՏԱՂԻԿ տարարը երկու անգամ կը հրատարակուի Զորեաբրի և Նախար օրենք։ — Տարեկան բաժանորդագրութեան զինն է 100 դր. առծար։ — Վեցամսեայն 50. — Կաւառաց համար 115 դր. Վեցմսեայ 60. — Ռանուզման տողը 5 դր.։

Որ եւ է նամակ կամ գրութիւն պիտի և ուղղել Առ Մատոնակը եւ Տեօրէն Անտոն Սահանան, Էսկի Զապրիյն ճատուկի Նշան Լ.Ֆ. Պարագրեանի Տպարանն Խմբագրութեան յանձնուած գրալինեն եւ չեն բռնիք։

ԹԻՒ 215 Գ. ՏԱՐԱ

1889

ՄԱՅԻՍ 17 ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

### ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ազգային. — Հեք ուստուզը. — Գիտական. — Խաղաքագ. — Վէյս վէ երբիւմէք եարք. — Պատմըրսան Փալըն Փաշ լուր Փօլըն. — Զէշմէ մէյտանը ճնայէթի։

### ԱԶԳԱՅԻՆ

ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ  
ԱՄԵՆ. Տ. ՅԱՐՈՒԹԻՒՆ Ս. ՊԱՏՐԻԱՐՔԻ

Մայրաքաղաք հասած մասնաւոր նամակներէ կը տեղեկանամք թէ, Ամեն Տ. Յարութիւն, Ս. Պատրիարքը տանող Խլորվիյէի Տագնալէ շոգենաւը, անցեալ հինգշաբէմի օր Տարտանէլ հասեր և տեղւոյն Հայ ժողովուրդը մասնաւոր շոգենաւով և նըւագածութեամբ ընդ առաջ ելնելով դիմաւորեր և ողջուներ են Ս. Պատրիարքը։

Տագնալէ ժամը 2ին Տարտանելէն մեկնելով երեկոյեան ժամը 4ին ի Միտիլիի և ուրբութ տաւաւոտ արշալոյսին Զմիւռնիա հասեր է։

Զմիւռնիոյ ազգայինք խիստ փայլուն և տրժանավայել ընդունելութիւն մը ըրեր են։ Պատրիարքական Փոխանորդ Արք. Յովսէփ Ծ. գարդապետ,

քահանայից դասն և մի քանի բարձրաստիճան աշխարհական շոգենաւ երթալով, բարի գալուստ մաղթեր և հրաւիրեր են զն. Սրբազնութիւնն ցամաք ելնել։

Փոքը ինչ տեսակցութենէ յէտոյ, Սմեն. Ս. Պատրիարքն իւր ուղեկիցներով ցամաք ելեր, և հեծելազօրաց ու բարապանաց տուաջնորդութեամբ և մեծ հանդիսիւ եկեղեցին, Առաջնորդաբանը։ Մեսրոպեան վարժարանը ու Հիւանդանոցը ալցելելէ վերջ։ Ազնուամեծար նուպարեանց տունն իշխուաներ, և հոն ի պատիւ իրեն և իւր ուղեկցաց տրուած սեղանին նախագահներ է։

Սեղանէն վերջ, Ն. Սրբազնութիւնը և իւր ուղեկիցք, մի և նոյն հանդիսիւ շոգենաւ վերադարձեր և շոգենաւը որ սովորաբար կէս օրէն կը մեկնի, բացառիկ պատիւ մը ըրած ըլլալու համար, մէկ ժամ վերջ մեկներ է Զմիւռնիայէն։

Երեկ հասած հեռագիրք ծանուցին թէ, Տագնալէ շոգենաւը երկուշաբիթի օր Ազեքսանդրիա հասեր, և Եղիպատոսի Առաջնորդ Գեր. Տ. Մաթէսս եպիս, Խղմիրլեանի և տեղւոյն երեւելի ազգայնոց ու կառավարական պաշտօնէից կողմէ մեծ պատուով ու համակրայից ցոյցերով ընդունուեր է։ Ն. Սրբազնութիւնը վազը պիտի մեկնի Ազեքսանդրիայէն։

Ստհմանագրութեան տարեգարձի կարգագիր մասնախումբն ամեն ջանք և ճիգ չը խնայեր հանդէսը փառաւոր ընելու համար։ Նոյն օրը, առաւտուն Օրմանեան Գեր. Մաղաքիա եպիսկոպոս պիտի պատարագէ Հիւանդանոցի մատրան մէջ։ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը պիտի նախագահէ սեղանին որ 600 հոգւոյ համար կը պատրաստուի և մէկ անգամէն պիտի վերջանայ։

### ԱԶԳԱՅԻՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՑ

Յառաջիկայ Հիւանդանոցի օր, Տեղաւըն մերոյ Համբարձման տօնի առթիւ, Նորին բարձր Սրբազնութիւն՝ Ամեն. Տ. Խորէն Սրբազնան Պատրիարք Հայրն, Հանդիսաւոր Ս. Պատրիարք պիտի մատուցանէ ի Տ. Փրկիչ Եկեղեցւոջ, վասըն հոգւոց հանգուցելոց Հաստատութեանս մեծանուն հիմնադրին՝ Պէտքնեան Յարութիւն Ամիրայի, Նաեւ Տատեանց, Պալեանց և այլոց Բարերարաց։

Արդ ներկայիւս կը հրաւիրուին բարեպաշտ ազգայինք նոյն աւուր կը քրօնական հանդիսին ներկայ գտնուիլի ի միթմարութիւն պատսպարելոց։

Մնալք յարգանօք և գիմաց Հոգաբարձութեան Ազգ. Հիւանդանոցի Ատենագիր Ատենապետ Տէք. Կէմ-Բէ-Հէ-Բարուն

# ՀԵՔ ՈՒՍԱՆՈՂԸ

(Խրական նորավեպ)

(Նոբերտ Բէ-էն)

Դ.

Հետեւեալ առաւոսն էր, — այսինքն Մայիսի առաջին օրը . առջի իրի կուսն սեւ ու միգամած ընութիւնը կուսի մը ծիծաղկու այտերուն փոխուած էր . կապուտակ և վճիտ յատակութիւնը մ'ունէր երկինք , ուր սպիտակ փրփուրներու հանդոյն , կը սողային կամցնէին կաթնաթոյը ու վարչգերանդ ամպեր , որը Մայիսի ջերոտ արեւուն ցողացմանց տակ . թափանցիկ բիւրեղներ էին գոգցես :

Լեռներ ու սարեր , դաշտեր ու ձորեր , դալարագեղ պատմութաններով համակ զարդարուն , քաղցրիկ հիացմամբ կը լուսին սրտերն անոնց , որոնք բնութեան խնջոյից ի վայել գուրս ելած էին առուուն կանուխ . ամեն ինչ հեշտին ներդաշնակութիւն մը , անոյշ կերպարանափոխութիւն մ'ունէր . հազարաւոր թռչնիկներ , թաւախիտ ոստաշատ ծառերու ներքեւ պատսպարուած , իրենց քաղցը կարկաշներով ու սիրամնջիկ աւաշներով գարնան դալուսուը կ'աւետէին . Պէտքիթաշլեանի հովիկն ալ , իրեն անոյշ ու զովիկ շնչով կը վիշեր առաւոտուց , ու կուսին և ծաղկանց վրայ գուրգուրալով միոյն գեղձան խոպոպներուն և միւսին նորաբողբոջ թերթերուն հնտ կը խաղար :

Սպօրութիւն մը , բազմագարեան սովորութիւն մըն է որ Մայիսի առաջին օրը , մեծ ու պղտիկ , կոյս ու պարման փողոց կ'ելնեն խուռներաւ և վեր կենցաղեալ բնութիւնը կ'ողջունեն . և այդ առաւոտ տեսարանը հրաշալի էր . հո՛ս , սիրատարփիկ կուսիկներ , զոււարթ ու կայտառ , հազար ու մէկ ծաղիկներէ փունջեր կը շիսէին . հո՛ս , սաղարթախիտ ծառոց զով հովանոյն տակ , կանաչ խոտէ բաղմոցներու վրայ , խումբ խումբ ընտանիքներ Մայիսի առաջին օրը կը տօնէին . ծաղկահասակ մանկտիք ալ , բուսական ալեաց մէջ թաղորւած , կը խայտային ու կը սակական բաղադրել աղամառներով , կը լիշեցնէին , և որ կը յիշեցնէր իսկոյն թէ այդ սենեակն ուրիշ բան չէ , եթէ ոչ զնդանի

մերթ ծիրանեփայլ թիժեռներու եւ տեւէն վազզղելով :

Պարզ ըսելով , բնութիւնն երջանիկ ճակատագիր մ'ունէր այդ օր . ամեն կողմ ժպիտ , ամենուրեք խանդ ու խինդ կար . ամեն աշաց մէջ ուրախութեան բոց մը կը պլազմար , ամեն ճակատի վրայ ցնծութեան շողը կը թըրթուար . և արդարեւ ով առանց հիացման կրնար դիտել բնութեան այս վեհ կերպարանափոխութիւնն , այս վեհմ բանաստեղծութիւնը :

Եւ այդ դիւժական աեսարաններէ յափշտակուած մարդկային երեւակայութիւնը կը լիշէր լուսինեանի սաանմահ տողերն , որք ամեն նկարագրութենէ գեր ի վեր , կը բացատրեն նոյն օրուան շքեղ բնութիւնը , որ սէր կը բուրէր համակ :

Մազկոտ ծիծաղկու խատուտիկ Մայիս , դրախտի ամիս Պէսեց պերճացուց թօջնած մեր երկիր , կարի վշտակիր .

Մոխրոտ ու լոռուտ փլատակը համայն նոր վառ վարդ հագան . Դալար դափնիներ խնդրեն ճակատքաջ . քաջք կ'անցնին յառաջ .

\* \*

Սէր բուրէ ծաղիկ , սէր կաթէ շողիկ , սէր այգուն ցօղիկ .

Սէր չնչէ հողմիկ , սէր մնջէ թռչուիկ , սէր մրգուզ մրնչնրիկ .

Սէր գըգչէ վըտակ , սէր գրլէ ալետկ , սէր վըճիտ առուակ .

Սէր երգէ կիթառ , սէր հեծէ ծրմակ , սէր ծործոր ւեմակ :

Բայց Մայիսի այս հոգեկան ժամանակն , ուր ամեն սիրո բերկրանօք զեղուն և ամեն հոդի հեշտութեամբը բեղուն էր համակ , եկուր ընթերցող , մոնենիք քեզ հետ այս սեւ խցիկէն ներս , ուր պատանի մը անկողին դըրինք երէն գիշեր . . . .

Աղիւսագոյն պատերով , ցած ու սեւ առաստաղով բառակուսի սեսեակ մըն էր այս , երկու փոքրիկ պատուհաններով զարդարուն որք կողմնակն գիրքով բացուած ծակեր րլլունուն , այնքան մթագին , այնքան տրիրագին երեւոյթ մ'առած էր խցիկն , ուր հազիւ բաւական լոյս կար գրուած առարկանիքները զանազաներու .

և որ կը յիշեցնէր իսկոյն թէ այդ սենեակն ուրիշ բան չէ , եթէ ոչ զնդանի

մը նախագաւթիկը :

Այսու հանգերձ , աղքատիկ այլ ծայրայեղ կանոնաւորութիւն մ'ունէր խցկան կահն ու կարասին , եթէ այս բառ կրնայ բացատրել անոր գողնաքեայ բովանդակութիւնը :

Սենեկիս ձախ կողմը կը կենային երկու կիսամաշ աթոռակներ և փոքրիկ սեղան մը , որուն վրայ կը նըշմարուէր ձեռքի աշտանակ մը , որ ազտ լուսով կ'աշխատէր Հայի ամեն գիշեր . Չուրի շիշ մ'եւ գաւաթ մը , ու քանիք մը լուսակար կենդանագիրներու , ընդ որուածքով , Հայրիկ՝ գրիշ ի ձեռքին , Նար-Պէլ խրոխտ ու բարձր ճակատով . Բաֆփի , Դուրեհան , Պէլշիքթաշեան և կարճ խօսքով այս հայկապ անձնաւորութեանց մէկ քանիս , որոնք իրենց արձակ ու քերժուած զրութիւններով , իր հոգւոյն սնունդ կը մատակարարէին : Ասոնցմէ զատ հոն կը գտնուէր ինչ ինչ մանր մոնր իրեր , զորս արժան չենք համարիր յիշատակել .

Դրան հանգեպ , պատին առջեւեւ կը բարձրանար փայտաշէն համեստիկ գրադարան մը , որուն մէջ երկու կարգի վրայ , կանոնաւոր իմն շարուած կային զանազան յեզուներէ գրքեր , գիտական , գրական , պատմական դասամատեանք , վէպեր ու բառարանք . որոց իրաքանչիւրն անցելոյն յիշատակաց մէկ մէկ սեւ կոլուներն էին :

Գեղարուեատական ճաշակ ալ ու նէր Հայկ կը սիրէր բանաստեղծութիւնն ու նկարչութիւնը , որք վաեմին գաղափարականը կը կազմեն . այս պատճառաւ խցիան մերկ պատերը զարդարել ուղած էր իւղաների , ջըրաւերէ ու այլ և այլ պատկերներով , որք նշանաւորագոյն անձնաւորութեանց , սիրուն տեսարանաց մարմնացումն էին :

Իսկ այս երկու պատուհանաց առջեւ , որք շէնքին բակին վրայ կը նայէին , ձգուած էր պարզուկ անկողին մը , ուր տարածուած պատկած էր գեր Հայկ , այս անքուն պատանին , որ աքաղաղներն իսկ կանխելու սովորութիւնն ունէր :

Այս առաւոտ , Մայիսի այս առա-

ջն առտուն, ուր ամեն ոք գարնան  
բարիքը կը վայելէ, ինչո՞ւ Հայկ կա-  
նուխ չեր ելներ անկողնէն, ինչո՞ւ ա-  
մենէն առաջ ինք չեր երթար արթրն-  
ցնել Գրիգոր ախպարն և վեօջապէս  
ինչո՞ւ մինչեւ այն առեն իր սենետին  
մէջ փակուած կը մնար:

(Նորունուկելի)  
ԳԵՐՈՎ Կ. ՍԻՄԲԵՏԵՆ

## ԳԻՏԱԿԱՆ

Մեր հանդերձնելը. — ինչպէս պէտք է հագ-  
նաք. — Ֆլանելէ բա կո ակները լա՞ւ են. —  
Ենից քարտէոը. — Ատելինա Բաթթի,  
տիեզերահոչակ երգչուհին.

Ո՞վ կրնայ մերժել հանդերձին օգ-  
տակարութիւնը, հանդերձ մը մեծ ար-  
ժեք ունի առողջապահական տեսա-  
կէտով. որովհետեւ մեր մորթին վրայ  
կը պահէ բնակոն ջերմութիւն մը և  
արդ ջերմութիւնը յառաջ կուգայ մեր  
մարմնէն: Գիտէ՞ք թէ ինչ բանի կը  
նմանի մեր մարմինը: Երեւակայեցէ՞ք  
ընդարձակ սենեակ մը ջերմութախ  
գործիքով տաքութիւն առած և երբ  
պատուհաններն ու ամէն բացուածք-  
ները գոց պահենք, այն առեն օգը  
ը նորոգուիր և սենեկին բարեխառ-  
նութիւնը մի և նոյն վիճակը կունենայ:  
Այսպէս է նաև հանդերձը: Կարծեմ  
թէ միաքս լու հանկցուցի: Այս մա-  
սին Գերմանիա բազմաթիւ փորձեր կա-  
տարած է: և հաստատուած է թէ  
ամէն հիւսուածներ մի և նոյն ջերմու-  
թիւնոյն աստիճանին մէջ չեն պահեր:  
Օրինակով մը ըստծո կրնամ բացու-  
րել: առէ՞ք մետաղեայ գլան մը ջը-  
րով լի և սուզ բարեխառնութեամբ.  
Եթէ կտաւով մը ծածկենք զայն. 40  
վայրկենի մէջ պիտի կորսնցնէ 9,80 աս-  
տիճան ջերմութիւն. եթէ բամբակով  
ծածկենք, 9,55 աստիճան պիտի կոր-  
սնցնէ, եթէ փլանիլով ծածկենք, 8,33:

Եւ ներքին ու արտաքին հանդերձ-  
ներն օգտակար են, բայց քանի՛ վե-  
ճերու ծնունդ տուած են նոքա: Մեր  
ամենօրեայ խօսակցութեանց մէջ չենք  
լսեր միթէ և մի հագնի՞ք ֆլանելէ բաճ-  
կոնակնոր. եթէ միշտ հարբուխ կը լի-  
նիք, պատճառն այն է որ ֆլանել չէք  
գործածեր: Հապա մետաքսէ: բըր-  
դէ, կտաւէ բաճկոնակները, պիտի

մոռնաք զասոնք: Ճշմարտութիւնն այն  
է որ կանոն չը կայ. ամէն ինչ մեր  
ապրելու եղանակէն, հասակէն և ա-  
ռողջութեան վիճակէն կախում ունի:  
Այսու հանդերձ, ինչպէս որ բախ-  
գերձներու տեսակը կախում ունի զայն  
գործածովին բնաւորութենէն ու կազ-  
մութենէն: Կը ճանաչեմ բժիշկ մը որ  
ամրան եղանակին մէջ, եթէ ձեռնոց  
ը գործածէ, հարբուխ կունենայ:

Փարիզու մէջ Գիտական ժողով մը  
գումարեցաւ: Կարժէ որ խօսիմ նորա  
վրայ: Նշանաւոր գիտարանաց անօ-  
րէններն հաւաքուեցան երկնից ուրաքանչ  
գծելու համար: Յանդուգն գործ մը..:

Ամրան գեղեցիկ գիշեր մը, երբ  
պարզ աչօք գիտէք երկնակամարն,  
պիտի որոշէք 7000 աստղ: Եթէ գի-  
տէք փոքրիկ աստղաբաշխական գի-  
տակով մը, պիտի գտնէք 10000 աստղ,  
հեռագէտով մը՝ 400,000. Այօչափով  
չը վերջանար մեր հաշիւն: Մետասան  
անգամ մեծցած աստեղաց թիւը կը  
հանի 1,000,000 ի. Երկոտասան ան-  
գամ մեծցած աստեղաց թիւը կը հաս-  
նի 3,000,000 ի. Երեքտասան անգամ  
մեծցողներն են թուով 100,000,000, և  
չորեքտասան անգամ մեծցողք են 30,000:  
000: Եթէ այս ամէնն ալ իրարու վրայ  
գումարենք, պիտի գտնենք ուրաքանչ  
հինգ մէլիոն աստղ: Եւ այս աստեղք ի-  
րենց ամրովական ժուռովն պիտի գըծ-  
ուին երկնից քարտէսին վրայ, որ 2000  
թերթերէ պիտի բազկանայ և պիտի  
կազմէ երկրագնդիս մակերեսին  
շափ մեծութիւն մը: Յաջողութիւն կը  
մազթեմ Գիտական յանձնաժողովին  
անգամց, եթէ երբէ՞ք մեր մազթանք  
կարեւորութիւն ունեցած լինի:

Հոկայական և հրաշալի գործերու  
վրայ խօսելէ վերջ, անցնինք փոքրիկ  
նիւթի մը, որ հրաշալիք մը կրնայ  
նկատուիլ: Ատելինա Բաթթի վրայ է  
խնդիրը, մեծանուն երգչուհին Փարիզ  
եկած է մի քանի ներկայացմանց հա-  
մար:

Այդ սոխակն որ աշխարհի նշանա-  
ւոր մայրաքաղաքաց մէջ լսելի ընել  
տուած է իւր գեղգեղանքն, եկած է  
Փարիզու մէջ եւս հրապուրելու գե-  
ղարուեստի ամէն սիրահար: Ատելինա  
Բաթթի ի Բէթէրսպուրկիւր մի երգած

օրէսիթին համար 150,000 ֆրանք ա-  
ռած է. Միլիոններ՝ նա՛ շահած է  
իւր ձայնին համար: իւր կոկորդն  
այժմէն ծախուած է բնախօսական ըն-  
կերութեան մը որ իրաւունք պիտի  
ունենայ, իւր սեփականութիւնն ընել  
զայն յետ մահուան նորա: Մափահա-  
րեցինք Յառա Պէռնարն, բայց չը կը-  
ցանք ծափահարել Ատէլինա Բաթթին:  
Կուզեմ իսոսիլ. տիեզերահոչակ երգ-  
չուհոյն վրայ, պատմել նորա ձախող  
սկզբնաւորումներն և յառաջադիմու-  
թիւններն, բայց ուսնիիս սիւնակներն  
լեցուած են: յաջորդ անգամ Առէլինա  
Բաթթիով կ'սկսիմ և կը վերջացնեմ...  
(գետ չեմ օրոշած վերջին նիւթերը,  
ցտեսութիւն):

Մ. Գ. ՄՈԶԱՅԱՆ

## ԾԱՂԿԱՔԱՂ

Գրադէտ մը կը պատահի մուրա-  
ցիկի մը և գթալով նորա տառապա-  
նաց վրայ, կուտայ նմա 40 սանթիմ-  
նոց մը:

— Տա՛սը սանթիմ, կըսէ մուրացի-  
կը զարմանօք . . .

— Լաւ է բարեկամա, կը պատաս-  
խանէ գրադէտն արագացնելով իւր  
քայլերը:

— Աչ, պարոն, առէ՞ք այս ողոր-  
մութիւնը :

— Ինչո՞ւ կը մերժէք :

— Պարո՞ն, կը գոչէ մուրացիկը,  
ի՞նչ կուզէք որ ընեմ տասը սանթիմը:

— Պահեցէ՞ք, գուք ալ աղքատի  
մը կուտաք, կը պատախանէ գրա-  
դէտը հեռանալով :

Տգեղ և փառասէր կին մը կը հար-  
ցնէր իւր գրացուհոյն թէ՝ ի՞նչ մի-  
ջոցներով կրնար գեղեցկանալ և նշա-  
նաւոր լինիլ:

— Մանելով և կարելով, կը պա-  
տախանէ հանճարեղ կինը :

Երիտասարդ մը շոգեկամօք Փա-  
րիզէն Օրէան կ'երթար իւր մէկ բա-  
րեկամին հետ:

Մի քանի ժամէն վերջ, երբ կա-  
յարան մը կը հանին. ընկերոջ քը-  
սակը կ'սպառու:

—Եղբայր, կըսէ երիտասարդին, ինձ համար վճարէ, երբ Օռլիշան հասնինք, իլ հասուցանեմ ձեզ:

—Չեմ կարող:

—Ի՞նչպէս, բարեկամս, մենք եղբայր չենք:

—Ախոս'ս, այս', բայց մեր քանկաները քոյր չեն:

Տասը սեւամորթներէ բաղկացած պատգամաւորութիւն մը ներկայանաւ լով Լուի Պլան նշանաւոր պատմաբանին, կը խնդրէ ի նմանէ որ հաճի զիրենք հաւասար և նման ընել իւր անձին:

—Դժուարին է այդ, բարեկամներս, կը պատմախանէ Լուի Պլան, կարծեմ թէ՛ անկարելի իսկ է: Ի՞նչ որ կրնամ ձեզ ընել, այն ալ զձեզ այսօր իմ ճաշի հրաւիրելս պիտի լինի:

Սեւամորթք կընդունին ուրախութեամբ ո՞յն առաջարկը և լաւ մը ճաշելնէն վերջ, երբ սեղասէն կ'ելնեն, իրենց առաջին գործը կը լինի հայելոյն մէջ նայիլ և զարմանօք կը դիտեն իրենց թխադոյն լինելը այնքան կարճատեւ միջոցի մէջ:

—Յառաջդիմութիւն կա՛ . . . կը դոչեն: Վազը եւս պիտի դանք:

Տէքսէ պաշտօնեայն, ամէն առաւաւոտ իւր զօրաբաժնին հրամանատարին գրասենեակը գնացած ժամանակ, սովորութիւն ունէր կենալու ծերունի զինուորականի մը սեղանի մ'առաջ որ առաջին կարգի ծխող մ'էր:

Պամօն լռութեամբ կը բանար զայն, և մատնեը կը մայնէր տուփին մէջ և հաճութեամբ կը վայելէր ծխախոտն:

Զինուորականը ձահճրացած այդ համապազօրեայ տուրքէն, հետեւեալ դիւցազնական միջոցն ի գործ. դրաւ ծածկելու համար իւր ծխատութին:

Տէքսէ, անդիտակ, մօտեցաւ սեղանէն առնելու համար ծխախոտն. բայց զարմանօք կանգ առաւ, և քաշուեցաւ: Յաջորդ օրը, մի և նոյն պատրանք: Պաշտօնեայն ուզելով հասկընալ սոյն փափոխութեան պատճառը, բառ զինուորականին:

—Այլ եւս չէ՞ք ծխեր:

—Ո՛չ, պարս:

—Ի՞նչո՞ւ:

—Այլ եւս ծխատուփ չո՞նիմ. . . ,

—Ե՞ս . . . :

Տէքսէ՝ զօրաբաժնի հրամանատարէն տեղեկութիւներ առնլով զինուորականին վրայ, իմացաւ որ նա աշխատասէր և կոկիկ անձ մ'էր և սակայն համեստ թոշակ մ'ունէր:

—Եթէ այդպէս է, բառ պաշտօնեայն, երեք հարիւր ֆրանքնոց թուղթ մը տուէք նման իմ կողմանէ:

Յաջորդ օրը, պաշտօնեայն զրամելունին առջեւէն անցած միջոցին, ծալուած թուղթ մը զնելով ըստ:

—Որովհետեւ ծխատուփ չո՞նիք, աւասիկ ձեզ կտօր մը թուղթ ծխախոտի պահարան մը շինելու համար.

(Թարգմ.) Մ. Գ. ՄՈԶՅԱՆ

Ըմբ, օ օլմալը:

—Նէ՛ օլմալը:

—Նէ՛ պիկէեիմ, կէօեա պիր ատամ կէմիշտէ: պիմէմ նէ գատար վազըթ պահճէնին էժրափընը գոշարագ տօլաշաճագ իմիշ:

—Բա՛ նէ՛ ինենգիմին չէյի, պուտանէյիր իտէճէք պիր զէյի մի: գոշմանըն նէսլուի սէյիր իտէճէեիմ:

—Ուման սէնտէ: սատէ գոշմագ տէեիլ ո, էլպէթ պաշգա պիր չէյտէ օլմոլը:

—Ե եօգ տօղրուսու, գոշմագ սէ եիրի էլմէք իսմէրում, պիր եանկըն կիւնիւ քէօրիւ պաշընա կիտէր թոււնմագաճըլարը սէեիր էտէրիմ:

—Եյ զահէր թուլումպաճրուն, թուլումպաճըլարըն նէսինի սէեիր էտէճէքսին, հայտէ կիրէլիմ, հիշ տէեիլ իսէ իշէրիսինի պիրագ տօլաշըր փէրահլանըլըլը:

\* \*

—Ծօ՛, շու հէրիփլէ տապան աթապիլի եօրմընըն:

—Նէ՛ վար պէ, պօշու պօշունա գոշմատան նէ՛ ալըըըմ, սանտըգ օմուգտա գոշմալը քի ատամ օնա տէեիմ:

—Ծունա պագ, եանկըն վագ-թը ճանըլըզ աղզըմըզա ալարագ տէպիէ տէ գոշուպ տուրուրուգտա քիմսէնին ումուրունտա օլմագ, պու հէրիփին սէեիրինէ պագ նէ գատար ատամ կիլիեօր:

—Օ տէեիլ սմա, պիղիմ թօրալ րէեիսի պէրատէր կէթիրմէլի իտէիք: պէլքի շու միւսիւեէ պիր թաշ լըգարը ըար, հայտէ պէ, օլտու օլաճագ պարէ պիղտէ կիտէլիմ, բարասը իլէտէեէլ մի:

—Եօգ պէ, տեղպ տըր, նէ գատար օլսա թուլումպաճըլըզ: պու գըեափէթ իլէ էլի գայմագ:

—Դըետփէթիմիզին նէսի վար, օնա պագարսան, իչէրտէտէ թուլում պա եարըշընա չըգաեօրլար կիպի պիր շէյ, նէ Փարզը վար:

—Ոէն օնա նէ՛ պագարսըն, էլ գէրիր քի պիղիմ կիպի ապա բօթուր կիյմիշ տէեիլէր տիր:

—Պրէ ծանիմ գարաս, նէ՛ եարիս եարածագլար:

—Եիւրիւմէք եարըշը, եիւրիւմէք: Նա՞սըլ շէյ, եիւղմէք, իշէրտէ

տէնիղ զար :

— Ծո կէլ շունա մէրամ անսաթ ,  
պագ նէ տէեօր :

— Պրէ գայմէնի պէն աղիամատի ,  
նո՞րը տէտի :

— Նէ աղնաեածագսըն պարագ ,  
բէք մէրագ էտէեօրսան իշէրի կիր սէ-  
եիր էթ :

— Ա.մա նէ սէեիր եաբածաք , վա՞ր  
էյի պիր մարիփէթ :

— Նէ մարիփէթ պէ , պիր ատամ  
դօշաճագ վէ ֆրըլտագ կիպի պահ-  
ճէնին էմթրաֆրնը տոլաշարագ , պէկիր  
իլէ եարը թութաճագ , իշմէ պու :

— Ա պրէ զարմէնի , հէրսի ոլո՞ . . .

— Եօդ տէվէնին պաշի պէ հէրփի ,  
շիմտի առնա՞տամը մէրամ անսաթմա-  
լը :

— Պէկիր իլէ գոսաճաք օտա մա-  
րիփէթ մի , նա պրէ զարտաս : պէն  
պուրտա հէր կիւն սէեիր երտր . թագ-  
սիմ պէկիրնի չօճու գլարը պէկիր իլէ  
դօշարյար ագշամա գատար :

— Պու արա , պահճէտէ պուրունան  
հալգըն էքսէրփսի տըշարը դօշաշուպ  
էմթրաֆլարնա պագըպ սէոլէմէքտէ-  
լէր իքէն ,

— Նէ վար , նէ վար , նէ օլմուշ :

— Ղէ օլաճագ , եարըշա չրգան  
քէնտիսինի թութամամըշ , պահճէտէն  
տըշարը ֆրըլանըպ զարպ օլմուշ :

— Տէմէք եարըշ թէքմիշ օլմամըշ :

— Տէ տէեօրսըն պէ : միւսիւ եօդ  
մէյտանտա , եարըշ քիմի՛ իլէ օլաճագ :

— Ա.տամ , շունա քիպարճա գըշ ե-  
րինի չէօդմիւշ տէսէնէ :

— Տահա տօզրուսու գամիրշ տէ  
չրգ իշինտէն , հասրը Սթամպօլումու-  
զուն հավասը պունլարա երամաեօր  
վէստէլա՛մ :

## ԹԱՐՅԱՊԻԹԻՒ ԻԼԱՃՆ

Թահթա գուրուլարը պուլունան ա-  
րալքլարա իշպու իլաճտան սիւրիւ-  
տիւկիւնտէ , պուլունան թէքմիլ թահ-

թա գուրուլարը քեամիլէն մահվ օլուրի:  
Սաթըլըը Պահչէ գարըսրնտա Քիւ-

շիւքեան պիրտէրլէրին էնզախանէ-  
սինտէ , Պէօյիւքտէրէտէ վէ Սարբար  
էնզախանէլէրինտէ , գութուսը 5 զըշ :

ՊԱԴՏԸԸՄՈՒՆ ՖՈԼԸՆ  
ՖԱԾ ՕՀՈՒԻՐ ՖՈԼԸՆ

Պիր վագըթտան պէրու , գարըլը  
էրքէքի , պազրլորըն էօթէ պէրի  
տուվար ալթլարընտա , սօգագ քէօ-  
շէլէրինտէ օժուրուպ , վէ էօնլէրինէ  
պիր պէզ սէրփուլ , իւսմիւնէ տէ պիր  
ափուն բագլա վէ պիր գաչ թանէ  
պագըր բարալար վէ բէնկի թաշլար  
վէ եախօտ պիլլուր բարչուլարը ետեա-  
րագ , բագլաճըլըր սանաաթընը ինըրա  
իմմէքուէ օլտուգլարը հէր քէս թա-  
րաֆընտան կէօրիւլմէքտէ տիր :

Պունունլա պէրապէր կէօրիւլպ պիլ-  
մէենլէրուէ եօդ տէեիլա տիր : պու  
հալուէ , շիմտի պիզիմ բագլաճըլըր  
տիմէմիզուէն , վէ պա խուռուս շիմտի  
տէ թագէ բագլա վագթի օլտուլուն-  
տան , պէլքի բագլա սաթանլար իշին  
տէեօրուզ զան իտէնլէր պուլունա-  
ճագ ալըր . լաքին պիլմիշ օլսունլար  
քի , պիզիմ բագլաճըլարըն թագէ բագ-  
լա իլէ իշլէրի եօդ տըր օնլարըն իշի  
պիր ափուն պաեաթ բագլա իլէ օնուն  
պունուն պախմէնը քէշփ վէ պիր գաչ  
մանլըր կիւնտէլիք չըդարըպ կէշինէ-  
պիլմէքտէն իպարէթ տիր . խիւլասա ,  
պունլարա տիւզնէ պագըճը տէնիլիր ,  
էկէր սէնտէ իսթէրսէն , օնլուզու վէր-  
տիեին կիպի , քէնտին իշին պագտը-  
րապիլիրսին :

Պու նէվ պագըճալարտան պիրի ,  
կէշէն կիւն խալի պիր մահալուէ օ-  
ժուրուպ ուեուգլամագտտա իքէն , պիր  
գաչ գատընլարըն , քէնտի էմթրաֆը-  
նը իհաթա իշմէլէրինտէն ուեանա-  
ըագ ,

— Պուեուրունուզ , սիզէ կիւզէլ  
պիր բագլա պագը վէրէեիմ .

— Հայտէ պագալըմ , ալ սանա պիր  
օնլուգ , պիզէ պիր բագլա աթ ,

— Եօդ . . . հէկամինիզէ պիրտէն  
օլմազ , իշինիզտէն քիմի իշին պագը-  
լաճագսա , էլինի ուզաթսընտա , քէն-  
տի էլճաազըյլա շու բագլալարըն պի-  
րինի ալսըն .

— Հայտէ քա , քեզի համար նա-  
յիլ պիտի տամ , տըւոնց մէջէն բախլա  
մը առ :

— Աստուած չընէ , էս կը վախնամ ,  
ծառքս պիլէ չեմ տպցուներ , կելլամ  
պան մը կըլլամ .

— Էյ հալուէ պագալըմ , քիմի՛ ի-

շին պագըլուճագ :

— Իշթէ , շու գըզըմ իշին պագտը-  
րաճարմ :

— Կէլ պագըլելըմ գըզըմ , սէն պախ-  
մէլըն աշըգ պիր գըզ կէօրիւնիւեօր-  
ուըն :

— Նէ սէօլէրսին քի , պախմէլը-  
լարտան շունտա քիմ գալալ .

— Էօլիէ սէօլէմէ գըզըմ . հայտէ ,  
շու նալիք մինի մինի էլէրիսի ուզաթ-  
տա շու պագւալարտան պէկէնտիկինի  
պիր թանէ ալը վէր :

— Պէսիմ եէրիմէ սէն ալսամ օլ-  
մա՞լ մը ճանըմ :

— Օլմալ գըզըմ օլմազ , օ քի սէնի  
իշին պագաճագսամ , սէն քէնտի էլին-  
է ալմալըըն :

— Էյ եալընըզ պէսի իշին պագ-  
տըրաճագ տէեիլիդ , տահա պաշգա-  
լարը իշինտէ պագտըրաճազըզ , շիմ-  
տի կիտիպ օնլարը տամը կէթիրմէլի :

— Օնուն զարարը եօդ , գաչ քի  
պունտա տէեիլիդ , օնլարըն եէրինէ  
տէ սէն ալըրուն :

— Քա չառնե՞ս , կիկլը ի՞նչ պէք-  
էթմիշ կընես կոր :

— Քա չեմ առներ իշտէ , մեղայ ,  
էս մեղքը մտնալու վախիթ չունիմ :

— Վա կըլլասուգ , հիմայ ատ խը-  
տար չըփանտուն տեղը կայ . . . օ-  
նուն եէրինէ պէս ալսամ օլմա՞լ մը :

— Օլուր ճանըմ , օլուր , սէն ալ  
պագաճէլմ . . . հա՞ . . . գըզըմ , ագ-  
լըն թամ , ֆիքրին տազընըգ , գալպին  
բագ , եիւրէեին օյնագ . . . :

— Վայ , Ալլահ իթմէսին , պէսիմ  
գըզըմ էօլիէ շիմտիքի գըզլար կիպի  
օյնագ մօյնագ տէեիլ տիր :

— Սէն սուս , սէն լաֆըմը քէսմէ ,  
պէն տէտիեիմի պիլիեօրում :

— Էյ իշթէ էօլէս՝ տէեիլ նէ , սէն  
մի պիլիրսին պէս մի .

— Քա սուս էզի նայինք ի՞նչ պիտի  
ըսէ . . . էյ . . . սէօլիէ պագալըմ :

— Հա՞ . . . պագ շու սէնին ալտը-  
ղըն շիշման պագլահա , պագ նէ տիւզ-  
կիւն , իշթէ սէնին գըումէթինտէ պէօ-  
լիէ հալի էթվարը տիւզկիւն , կայէթ  
շիշման , եուվարլագ սուրաթլը , գըզ-  
ըլը եիւզլիւ , սիեահ ստգալլը , գա-  
րա գաշլը , գարա կէօղիւ պօլու

պօլու սարափ մը տէեիմնէ տէեիմ ,  
հասըլը հէր կիւն բարա իլէ օյնաեան  
կիւզէլ պիր ատամ տըր ամա :

— Քա էրկու լուսդ չի խաղայ, ին  
տո՞ր ալ հանեց :

— Ի՞նչ կըսես տուտու, կէնէ պօշ  
պօղազութիւն չողեր, ի՞նչը հանեց  
քի, պաներ մը ըստաւ ամա, ծարը ա-  
մա մը տրաւ քի, կայնէ սօնու նոյցինք

— Պագ : Երւզիւ սէնին թարափա  
ամա, չօդ ուզագու տիւշտիւ, արա  
եէրինիզտէ պիտ գաշ մանէ տիշի բագ-  
լալար օնուն եօլու քիսինորար :

— Ճըղիկ ճըղիկ կոտրախն պիտէ  
քի, զաւալը աղջկանս խըսէմիկը  
ճըղակըտոր պիտի հանեն, սա նայէ  
հէլէ :

— Ո՞ն չէ ամա քուրուկ, ըսել է  
քի աս ըսածներուն մէկ տոլը կայ .

— Քա մարիկ, ի՞նչ պօշ յախըրտը-  
ներ կընես, զահէլ տմէն ըսածը իրաւ  
է :

— Էյ մեղայ, զահէր ասոնք եա-  
պանձի հն . պիւթիւնիս ալ ճան ճի-  
եր էնք նէ :

— Քա էյ պարէ ի՞նչ լլալը մեզի ալ  
հասկցու տէ, պէլքի մէկ ծարը ճամ-  
բան կը կտնանք :

— Քա հօգի, թըպիը թարիֆ ըրա-  
ծին պէս չէնք չնորհք մէկ աղջիկս ու-  
ղող մը էլաւ .

— Ի՞նչնի՞ էր, ըսածին պէս ա-  
տանկ բարայի հետ խաղացող սարա՞վ  
էր :

— Զէ հօգի, սարափ չէր ամա,  
Պէլողու լոգանթաճի քով մասաճի էր  
տէ, թախ իրիկուն բարան ձեռքէն  
պակաս չէր .

— Քա մարիկ, սուս էզի, նայինք  
տահու ի՞նչ պիտի ըսէ :

— Վա՞խ գըզը, վա՞խ . պաղ պու  
տէ քա տահա ուզազա տիւշտիւ, սէն  
պունու չօդ մէրագ էտէեօրսուն, կէ-  
ճէ կիւնտիւզ պունու տիւշիւնի եօր-  
սըն, կիւնտիւզ հաեալընտա, կէճէ  
ուրեանտա ագլըն քիքրին տաեիմ  
պունու իլէ օեալանընեօր ամա,

— Քա էլ ամա բէք անլըման կը  
հանէ կոր, օլուրոստա պօշ գատար  
օլուր :

— Պու ատամ իքի սատթ մը տէ-  
եիմ, իքի կիւն մի տէեիմ, իքի հափ-  
թա մը տէեիմ, սիզին բէք եադընը-  
նըլատ կէչմիշ, բէրգոնէ կիպի էթ-  
քափընըլատ տօլաշմը, հէմէն պրուն  
պրունա կէլմիշսիզ կիպի օլուշ ամա:

— Հա, մարիկ, հա, բէք շիտակ ,

բէք շիտակ . ճըղիկ ճըղիկ կոտրազը  
էրկու տարի կնոց էկաւ տէ, նիհաեէ.  
թի աս տպուրը կերաւ .

— Քա էյ ամա մեղի հիշ ատանկ  
պան բասծ չունէիր նէ,

— Ի՞նչ ըսէի քուրուկ, բէք անլըման  
տըզալ էր տէ . . .

— Վախցար քի ծառքէգ պաշխա  
սին խարմիշ կընէ տէեի, անտնկ չէ...  
ինչ է նէ, բախլան մէյ մը տահա նե-  
տեց, նայինք ի՞նչ պիտի ըսէ :

— Օ՛, պու ատամին եիւզիւ տաեի  
մա սէնին թարափա տիւշիւեօր, հաթ  
թա արանըզտա էօլիէ պիր չէ տէ  
կէօրիւնիւեօր քի, մութլագու օ սանս  
մէճպուր տըր ամա հասրը շու տիշի  
բագլաւար վիրա իքինիզին արասընա  
տիւշիւեօր .

— Քա արանըզտա պիր չէյ վար  
ըսածը աճապա ի՞նչ է :

— Իհիւ, իհիւ, իհիւ . . .

— Քա աղջիկ, խենդեցար ինչ է-  
զար, սօխախին օրթան լալուն ինչ տե-  
ղը կայ հիմա :

— Քա քուրուկ, կայնէ նայինք ,  
սա սօն լախըրտըն խերս չի հասաւ,  
հայտէ քալեցէք էրթանք, զէրէ աղ-  
ջըկանը հիյեէթին չեմ հաւնիր կոր :

— Իւհիւ, իւհիւ, ուաքս կոտրեր  
տէ չի քայի, աս ինչ ամօթ պան է-  
զաւ :

— Քա սուս, հիմայ ինչ կայ քի  
սիրուգ տատանկ թունդ կը հանես կոր.  
ինչ ընենք, հէլպէթ հալ մը ճար մը  
պիտի ըլլայ :

— Քա ամա . պիւթիւն սըրըս սէյ .  
տան էլաւ, էս հիմա ինտոր մարդու  
էրէս պիտի նայիմ :

— Քա ինդու, տատանկ պանիրը հիշ  
հօգի պիլէ մըներ . զահէր ան անօրէն  
անհաւատին եախան թող պիտի տան,  
տամլա տամլա քիթէն պէրնէն կը հա  
նեն .

— Ի՞նչուս պէտք, էս խաղք ըլլա-  
լէս ետքը .

— Է զարար չունի, պագտըրսան  
ֆալըն, ֆաշ օլուր ֆօլուն կըսեն, մէյ  
տան էլլալը չէիր ուզեր նէ թող բախ-  
լա նայել տոլու չելլայիր :

## ՉԵՇՄ ՄԵՅՏԱՆԸ ՃԻՆԱՅԵԹԻ

(21 ն բաժ նէսիւնտէն պատըյէ)

Բէ ֆիգ պէյ — Բէեիս էֆէնտի հազ-  
րէթլէրի, թէնսիպ պույրուլու բաս իմ-  
զա սահիպլէրի ճէլագ իտիլուն, պատէլ  
թախլիֆ իսթիմա բիտիլուն, ֆագաթ  
պու կիւն կէլմէլի տիոլէր :

Խոմայիլ էֆ.— Մէկմուր թայեին ի-  
տիլուն, սամիունտան քիմսէտէ մահ-  
քէմէտէն տըշարը ըլգարըլմասըն :

Բէֆիգ պէյ.— Միւկէքիլմին կո-  
ճուգ կիյմիշ օլտուզու իտատա իտէն  
պէօնիւք Ալի տիր, եօգուա միւթէվէ-  
ֆա նուրի էֆէնտի միւլէքիլմի կէօ-  
րիւնէտէ սէն կօնուգ կիեիեօր իտին  
տէմէմիշ տիր :

Խոմայիլ էֆ.— Կօնուգլու օլտու-  
զունու նուրի էֆէնտի քիւչիւք Ալինին  
մաւզանէհէսինտէ սէօլիէմիշ տիր :

Բէեիս,— (պարկիրճի նուսուգանի-  
թապէն) նէ՛րէտէն վուրուլտուն .

Եուսուգ. — Գուլազըմըն եանընտան  
վուրուլտում :

Բէեիս.— Նէ՛ իլէ :

Եուսուգ. — Պըչագլէ :

Բէեիս.— Վուրանը կէ՛օրմէտին մի ,  
թանըմա զմըսըն :

Եուսուգ. — Կէօրմէտիմ քի թանը-  
եաելմ . պարկիրտէն օն պէշ ատըմ  
կէրուտէ իտիմ, իքի քիշի զուհուր  
իթափ պիրի պարկիրին պաշընը եա-  
գալատը . գօշտում, եէթիլտիմ, պը-  
րագ պարկիրի կիտէլիմ տէմէկէ վա-  
գըթ գալմաելըգ, պըչագլէ վուրուլ-  
տում : Գաչւաեա պաշտարըմ, օ արա-  
տա նուրի էֆէնտի սպէն սիդին արա-  
մըզընըդ ատամ տէեիլիմ » տիմէքլէ ,  
ֆամըմբաշա ճիհէթինէ հայվանը սիւր-  
տիւ : Պէսի վուրան բէշիմտէն տիւշ-  
տիւկիւնտէն, պէստէ գաշըեօր իտիմ .  
օ զայգ օլտու . պիրիսի աչըդ տա տու-  
րուեօր իտի . « գաչւա պիրատէր » տէ-  
եի պաղըրտը պէն եինէ գօրգումտան  
գաչմաեա պաշտարըմ, եինէ թէքրար  
« գաչմա գարտաշըմ » տէտի : Սոնրա  
պէքինիւր կէլտի, պիրի սօգագ իշինէ  
գաչաը, եագալատրլար, պէօնիւք Ալի  
իտի :

Բէեիս.— Վուրան քի՞մ իտի :

Եուսուգ. — Ֆանըմա . պիլում ճա-  
նըմա զասա էտէն ատամը խապէր

զէրմէզմիերմ :

—Միւտաի ումումիր —Գաջ կիւնտէ եարասը էեիլէշմիլ :

(Ճանիպը բիեասէթտէն թապիպ բարօթուունու գրաաթ օլունուու . մազնուն ալէյհա վէքիլէրի Բէֆիդ պէլէ իսմայիլ էֆէնտի թարաֆրնտան պիր խալի միւտաֆաաթ սէրու վէ իթեան օլունուու )

Միւտատաիի ումումիր —Վէքիլ էֆէնտիլէրին միւտաֆաաթլընա ճէվապ վէրէճէկիմ . Բէֆիդ պէլ մուգատտէմէլի միւտաֆաաթլընա , միւվէքիլի Ալի պին հաճի Հիւսէյինին իթհամը , տիկէր Ալի պին Հիւսէյին իլէ օյան մութապագաթը իսմ վէ շէօհէթինտէն տոլաեը , անըն ալէյհինտէքի տէլաեիլին միւվէքիլինէ սիրատէթ իթտիրիլմէսինտէն նէշէթ իթտիրիլմէսինտէն պէկան :

Հալ պու քի , պիր միւթթէհիմ ալէյհինտէքի տէլաեիլին տիկէր միւթթէհիմէ սիրատէթ իթտիրիլմէսի կիպի պիւեիք պիր խէթաեը , հէյեթմէթ ատէյի ատիենէ գապուլ իսէմէզ , վէ պէօլէ պէնզէթմէտ սէօլլէր իլէ Բէֆիդ պէյին միւվէքիլի ալէյհինտէքի տէլաեիլ մահի վէ զաեիլ օլամազ :

Մազպաթտէի իթհամիեէտէ պէտան վէ թէշըհի տավա իլէ թէյեիտը տէլաեիլ սրբալարընտա տէրմէտան օլունան էսպապը սուպութիեէյի , վէքիլ պէյ լահըգըյլա մնլաեամըշ իսէ , անլամալարը իշին իշմէ պիրէր պիրէր թատատատ իտէրէք , միւտաֆաաթը իլէ մուվազէնէ իտէճէնիմ .

Տէլաեիլիմիզիր պիրին ճիսի , Ալի պին Հիւսէյինին տէրտէսմիսի միւթէագիպ , բօլիս թարաֆընտան իսմինձապ օլունտուզունտա , մահալը վագ գատատա պուլունուպ , Ալի պին հաճի Հիւսէյին թարաֆընտան իյգափ ճէրհ իտէլուկի օլունուպ , Ալի պին հաճի Հիւսէյին օ կիճէ մէսոքէնինտէն տըշարը ըզգմատրղընը վէ Ալի պին Հիւսէյինէ ըիֆագաթ իթմէտիկինի պէտան իյլէմիլէր քի , Վէլի չափուշուն շէհատէթի վէ կիրիտ Ալինին տախի օ կիճէ Վէլի չափուշու պէրապէր իշրէթիտուպ կէտակիլէրիսի , վէ ֆագաթ սէրիսզու ճիշէթիլէ Վէլի չափուշու Ալիէրինին պիրիքտէ իշրէթ իթտիրիլէրինի փէրինի փէրի իտէմէտիկինի միւթէզամմին օլան իֆատաթր , Ալի պին Հիւսէյինին իֆատէսիսի մուեիտ , վէ Ալի պին հաճի Հիւսէյինին վագատ կիճէսի Ալի պին Հիւսէյինէ րիֆագաթ իյլէտիկի , շու իֆատաթ վէ շէհատէթի թէթիկէթի սէրիսզու իլէ զուհուր իտի հօր :

Բէֆիդ պէյ պու տէլիլի շիւրիւթմէք իշին , իգրարըն հաճաթը գաորէ օլունտունտան պահս իթմէսի տիր . վագատ պու պիր գախտէնի քիւլիւեէնի փըգհինէ տիր . մէսէլա .

Պիր ատէմ պիրինտէն պին զուրուշ ալլպտա տիկէրինէ թէսլիմ իթտիրինի սէօլլէր իսէ , քէնտի իգրարը իլէ մուախէզէ օլունաճազընտան , ալարղընը ի-

թիրափ իթտիրի ագճէեի քէնտուսի զամին օլուր , վէ բարաեը վէրտիկի ատամ ինքեար իտիննէ , անը իոպաթէմիւհթաճ գարոր . լաքին պիր ատամ տան քէնտուսի պին զուրուշ ալարղընը սէօլլէր իսէ , եալինը գէնտի պօրծունու իգրար վէ տիկէրի իշին պէօլէ պիր շէհատէթի օլուր . իշթէ Ալի պին Հիւսէյինին տախի իգրար վէ իւզարը պու գապիլտէն տիր :

Պինաէն ալէյհ , Ալի պին Հիւսէյինին քէնտի նէփսինէ աեիտ օլան իգրարը , Ալի պին հաճի Հիւսէյին հագգընտաքի իշպու իխպարը իսէ , քէնտուսինին հագգգընտաքի տէլաեիլի շիւրիւթմէթէ թէթէսիրի օլմատրդտան պաշգա , պիլ ագիս ալէյհինտէքի տէլաեիլի թէթէթիտ իտիերոր . շու հալտէ , պու պապտէքի միւտաֆաանըն պիր հէւքը ու թէթէսիրի եօգ ուըր :

Իքիննի տէլիլէր . —Ալի պին Հիւսէյինին վագատ կիճէսի Ալի պին Հաճի Հիւսէյին իլէ րիֆագաթ իտէթէք , կալաթա մէյխանէլէրինտէ կէզտիքէրի , վէ Վէլի շափուշ իլէ կիրիտ Ալինէ թէսատիփ իտէրէք , պիրլիքտէ իշրէթ իթտիթէրինի վէ անտէն սօնրա պիր ճէրհ ու գաթլիս գուգուտ կէլտիկինի սէօլլէթէսինէ գարշու , Ալի պին հաճի Հիւսէյինին օ կիճէ մէսոքէնինտէն տըշարը ըզգմատրղընը վէ Ալի պին Հիւսէյինէ ըիֆագաթ իթմէտիկինի պէտան իյլէմիլէր քի , Վէլի չափուշուն շէհատէթի վէ կիրիտ Ալինին տախի օ կիճէ Վէլի չափուշու պէրապէր իշրէթիտուպ կէտակիլէրիսի , վէ ֆագաթ սէրիսզու ճիշէթիլէ Վէլի չափուշու Ալիէրինին պիրիքտէ իշրէթ իթտիրիլէրինի փէրինի փէրի իտէմէտիկինի միւթէզամմին օլան իֆատաթր , Ալի պին Հիւսէյինին իֆատէսիսի մուեիտ , վէ Ալի պին հաճի Հիւսէյինին վագատ կիճէսի Ալի պին Հիւսէյինէ րիֆագաթ իյլէտիկի , շու իֆատաթ վէ շէհատէթի թէթիկէթի սէրիսզու իլէ զուհուր իտի հօր :

Մաղագի Հարութիւն ՀԱՐՈՒԹԻՒՆ

## ՃԱՇԱՐՈՒՆ ՀԱՐՈՒԹԻՒՆ

Պատիւ ունիմք ծանուցանել մեր բաղմաթիւ յաճախորդաց և Արգոյ հասարակութեան թէ շատերու ստիպմանց և փափաքանացը համաձայն , այս անգամ , մեր ի Ղալաթիա Վոյվոտաի գիմագը , արգէն ունեցած ճաշարանէն զատ վերոյիշեալ անուամբ ուրիշ ճաշարան մը եւս հաստատած եմք Ղալաթիոյ մաքսատան գէմ , Քէօչէ օլլու խանին տակ , թիւ 69 :

Իրենց այցելութեամբ զմեզ պատուել բարեհաճող ազնիւ յաճախորդք , կերակրոց ընտրութեան , մաքրութեան և գնոց ածնութեան նկատմամբ մեր տարած հոգն ու խնամքը տեսնելով և գնահատելով խիստ գոհ ըլլանին աներկրայելի է :

ՏԱՐՈՒԹԻՒՆ ԱԼԱԶԱԶԵԱՆ

## ԱԶԴ

Հաւատք , Յոյս , Աեր անուն բարոյափից թատրերգութիւնը կազմեալ կը գաճառի ամեն Հայ գրավաճառաց քով , դինն է Յ դահեկան :

## ԱՆՕԹԱԳԻՐՔ ՊԱՐՏԷԶ ՀՈԳԵՒՈՐ

### ՔԱԶԱՄԱԳԱՅԻՆԱՑ

(Պէրպէրեան Տպագր .)

Ընտիր թղթի վրայ , մաքուր տպագրութեամբ , լաթակազմ , կը վաճառուի

### ԵՐԿՈՒ { 2 } ՂՐՈՒՉ

Կը գտնուի Պէրպէրեան Տպարան , Կ. Պ. Էսքի Զապթիկէտէսի , թիւ 64 :

### ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

## ԱՅՅԵՏՈՄ

Լաւագոյն բառթօնի վրայ աիմէն լեզուաւ կըպատրատուն ի գին 100 հատը 10 դհեկ պէտք ունեցուլները պէտք է շիմեն Գ. Պաղտատլեան տըպարան Յակոբեան խան :

Թիւ 43 Կ. Պոլիս :

## ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

ՅՈՒԲԻՆ — Մ. ՄԱՄՈՒՐԵԱՆ

Հանդիսիս տպարանէն ի լրյու ընծայուեցաւ Մեծ. Մ. Մամուրեան է ֆէնտիփ սոյն նոր և բազմապատկեր ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆՆ, մաքուր տպագրութեամբ և գեղեցիկ կտզմով:

Փոքր մանուկները, որք քերականը աւարտելէ յետոյ չունէին իրենց կարողութեան յարմար ընթերցանութեան գիրք մը, ահաւասիկ սոյն պատկերազարդ Ընթերցանն պիտի ունենան այսուհետեւ, որու մէջ պիտի գտնեն փոքրիկ պատմութիւններ, ուսանաւորներ, հանելուկներ, պիտանի գիտելիքներ, որք գեղեցիկ կերպով դասակարգուած են աստիճանաբար:

ԿԵՐԱՆՆԱՆԱՐԱՐԵՆՔ Մեծ. դասառուաց, սոյն Ընթերցանն, որու պակասը բաւական ժամանակէ ի վեր զգալի և զոր կը լեցնէ բազմահմուտ ուսուցիչն է կեդրոնասեղին է հանդիսիս տպարանն և կը գտնուի տան Հայոց գրավաճառաքով, Գինն է 2 դրշ. Նատ գնողներու գոհացուցիչ զեղջ կը լինի:

## ՖՕԹՈԿՐԱՖ

ԳԱՐԱԳԱՅԵԱՆ ՊԻԼՍԵՐԻԵՐ

ԳՐԻՎԵ ԳԱԲՈՒ Ն. 677

Միշմէրիլերիմիզն մէ միան զըլմագ, էսկիսէն պէրս մէսիլքիմիզ օլուուու ամ մէնի. մայիսիւ տիք: Պու տէփա նվորուու նըն էն մէշնուր Փապի փոլարդնաւան ձէլպ իտէրէք, տիբըլյէմիզի տ նամթմէլչ օլուու զումա զուան, միւրանամթ իտէլք միւշ թէրիւը հէր հալտէ մէնմուն գալաճազլա-

լըր: Գարայ համապատակ պիտի բէ իմ չ' քելիր: Զօձուդրար վէ չօդ տուրմազան ու էնամ միւլիւ օլուուու իշին, էն սն իւսիւտէ Ընթիւ թէ անէ եանի միւշթէ իյի եօրմագ սրգին բէ սիմիլէր չէրիլիր: Պանուան մաստա Փօթուկրան իշիւն է մէշնուր ֆապրիգա. լորտոն հէր ծին, մաքինա վէ լէվողիմ թէ վէ էճուու կէթիրթմիրիւուպ, է վէն ֆիյ սթէ լէ սամթըլուր:

Միւրանամթ խտէնիլըրէ մէճճաւէն տէրս վէրիւուպ, միրազլը ո իշին 180 դրուա աւատար մաքինայան Փորութիւ օլուուուր:

ՏՊԱԿԻՐՈՒԹԻՒՐԻՆ

Ն Շ Ա Ն Պ Ե Ր Պ Ե Ռ Ե Ա Ն

## ԿԱՅԱ. ՊԱԼԱՏԱՆ ԱՏԱՄՆԱՐՈՅԺ

Մ. Չ Ա Մ Ի

**Ա**յս նշանաւոր ատամնարոյժն, որ ասկէ առաջ Առմուրջի Պոլոյ կորմը պիւ չնաքեան դեկորանին վրայ իւր արհեալը ի զ բն դնելով մեծ համբաւ և շաղակաւթիւն սուաց ծէր, տեղի ունցած հրդեհին պ տճառաւ իւր զործաւ ունց փոխուորած է այժմ ներս, մէծ փողոց, Պամաշէի կից թիւ 1 տանը. ուր ըստ առաջնոյն պատրաստ է իրեն զիւել յաճախորդներն զօրմանել ու գոհացնել ըստ առնեայնի:

Յաճախորդաց հանգառութեանն հաւաք մասնաւ որ սենեակներ հահաւորուծ և արհեալն վերաբերեալ նոր զործներ յատկապես բերել տալով, իւր զործառունը նախկինն աւելի ճոյն և կատարելագործեալ զիւրի մը պիրածած է:

## Օ Գ Ր Ո Ւ Ա Ս Ա Ն

ԿԱԼԱԹԱ ԵՒԻՔՍԵՐ ԳԱԼՏԵՐԸՆՏԱ ՎՕՅՎՈՏԱ ԳԱՐՁԵՍԸ Ն. 94



Պիւյիւք ատամ իշիւն, թագրմ էրիսիւն  
Զաքէթ բանիթալօն, եւլք 180 դր

2 չշիտի բէնըլըլըմէ սահիրամը բազ ու  
420 դր

Իրէք վէ հունտան շէքիւ վէ ուշի մի իի  
գէլ թաղըմ 470 դր

Աիւմիւշիւ վէ թիւմիիւն բէնկիւտ պիւ  
մւ վէ շէք իւէ պիշիմի բէպէլ թազ  
200 դր

3 չփէլատէ սիւուի չուպուգլու վէ չէ  
քիւ իւէ սիւմիմի զակէթ կիւզէլ թազը  
240 դր

Պիւյիւք ատամ իշիւն սիեան չուհաւ վէ  
հա ֆաս նէտէն ատամանագը վէ ւիզէ  
բարթիւսիւ 120 դր

Իշի իրէք թէրզի պիշիմի, սիւուլը բար  
իւզէլ վէ բէք մոտա չուպուգլու բար  
թիւսիւ 220 դր

Իշի իրէք ու վէ թիւմի վէ ես թիւ  
թիւն վէ ես վաստ էլքթրիգ բէնկինստէ  
գանէիթ սիւուի պիշիմի չուհատան բար  
թիւսիւ 220 դր

Սիւուն Փասուար թէնիկոյ զօմիլումի ի.  
Ե զանէթ կիւզէլ չուոր վլու բանիթալն  
240 դր

Պահանը զօնութիւմի, սիեան վէ ես  
զանզ էլէ կիւսաէ ֆա օնէ, չէքթիծէ պի  
շմիմի կիւզէլ 200 դր

Իրէք եւլէկ պիշիմի վէ իւսլու 50 դր

Պիւյիւք ատամ իշիւն, չուպուգլու բար  
միւլին ըրթէ լմազ բանիթալն 50 դր

Տիւզ քումաշատան չուպուգլու բանիթօլօն  
զանէթ պիշիմի վէ կիւզէլ 90 դր